

առ նուան՝ 100 ըր. եւ ամէն տարի 5 ըր. գիլը
կը ստանայ: Յ. Ավետիսյանց անդամ, որ կ'օգնէ
Ընկերութեան ա. Անդամներ դանելով եւ ք.
Հրատարակութիւնները ծախելով: Գրքերը կ'առ-
ջարկուին Ընկերութեան ծախով: Անդամ կա-
րել է գրուիլ՝ Ընկերութեան գրասենաեակը
(Барятинская улица, д. Гедевановъ, контора
Общества издания ари. книгъ, պահպ'я Société
arménienne de Publication, Tiflis, rue Bar-
yatinska, maison Gedevanoff.)

Ընկերութեան Նոր կարգութիւնն օր
1891էն ի վեր եռանդուն գործունեութիւն
ցցց կու տայ, այժմ Նոր կարգադրութիւն մ'եւս
ըրած է: Այսինքն՝ թարգմանութիւններուն
12—15 րը. իսկ հեղինակութիւններուն 20—
25 րը. գարձատութիւն կու տայ իրաբանչութեան
թերթին համար. բացառիկ գէպերուն աւելի
գարձատութիւն կը նշանակէ Արտադրութեան
ներու. մասին Մասնաւողավեց առանձին դրոշում
կը նե: Թարգմանութիւն ուղարկուները կը պար-
սին թարգմանութեան ընագիրը մասն ուղար-
կել. Հակոսակ գէպերն անուշագիր կը մաս-

Ախովի յաջողութիւն կը մաղլի ենք այս
պատուական Ընկերութեան Յարգելի վարչու-
թեան, եւ կը բաշխանք որ Նաեւ Ռուսաստանէ
դուրս գտնուու ազգայինք օգտուին այս Ընկե-
րութեանէն:

5. 9. 9.

三

ԱՀԳՈՅԻՆ ՔԵՐՊԵՐԻ ՀԱՂԿՓՈԽՆՅ

1. Երշանիկ թագոմանիչ մը: — 2. Հայ կինը: — 3. Հայերն նոր թերթեր: — 4. Կասանծն ու մամուլի: — 5. Ներելցաւան թերթեր: — 6. Թռնամանկ Հայոց լապարտիան ի Ռուսաստան: — 7. Դվկանս հայ թագուհին Բօման ուրբեամի ատթի: — 8. Գաւանակն բատիք: — 9. Գիճնայի Մթիքաւան Միաբանութեան: — 10. «Լուսն», պական նանձնէ, Գիր: — 11. Գարազանիկ յննական պատութեան եւ Արժ. շնչարտապէջնանին: «առողջապահակն բարարան»: — 12. Հայեր, պատմակն ազգագրական ալբարկ: — 13. Հայերը, պատմակն ազգագրական ալբարկ: — 14. Աղքատա եւ տառապանց նպաստ: — 15. Նոր նախարարիկ մը: — 16. Պ. Ա. Արքունի յՄահիքի: — 17. 10.000 րա. Կոտա մը: — 18. Թուեր ու վազար սովորին: — 19. Կայիչի նորանաստա նաև ընթեղացածըն ու զօրոպանը: — 20. Մերորապայ Նորից աշխարհաբար թագամանութիւնը:

1. Երջանիք Տորեմանի է: ("Արքաթանգ.
1895. թ. 147.) Գեր Խորեն և Կով. Վտեփանելի
Պ. Պորենացյա աշխարհաբար թարգմանութեան
առաջին տպագրութիւնը ու կազմ է Փ. Յոհհան-
նես Անանեանից "առատառեան եակրթութե,
սպա

առաջ ըլլալով, երկրորդ տպագրութիւն մը պիտի կատարած է. եւ թէ կատալիս տպացրած թիւնեան գրամման ամբողջական անցանք է թարգմանչներ համար, ուսիշն այս երկրորդ տպագրութիւն համար, ու գոտուած է բարերար մը, որ է այդի Տիկինի Պոպովավ (Աստրախանցի հայ տիկին մը): Այս ընթիւ վոյ կը յատիւ նոյն թիւթիւնը. «Ենոքը է խառապանինի, որ այսպիսի մած վարդարար տարած չեն տառապար մըր մէջ ոչ միայն երկրորդ կազմի թարգմանչները, ոյլ նոյն խի առաջնակարգ հեղինակները»: Բնական հարցում մը կը հետևեի այս եղանակացութեանն. ար կարգին իլ վըրաբերի Խորենացոյ աշխարհաբարի թարգմանչները ։ Եթէ ոչ առաջնին եւ ոչ երկրորդ կազմի, ապէն ։ Եւ ըսե՞լ թէ բաժանուած գրագէւաններ այ չկան: — Սակայն հարցում մը եւս. — Հրապարակադրեւ եւ թարգմանչի մը տեսաւածեանց տարբերակութիւնն իրաւունք կու տայ քանա առաջնակարգ թարգմանչին ըստ քաջա երկրորդ, թերեւ նուե ցըրորդ համարեւն. . . . Միոյն յաշջորդթիւնը շատ անդամ գիտուած է, ուրիշի մը մատու մած զն-ծառ-ամ մը կիսայց զարթուացնեան, եւ իմաստակարգ կ անուանեն այս զնամունք. . . . նուեն:

2. Հայ լին: Գաղղրերէն՝ La revue séministe պարբեռդրբն մէջ Հայ-Զատյունի հրատարակի և առ բաւական առ առ մասնաքանի թիւն եր՝ հայ կնօ՞ն կիստանձն. Անդ-դար, 1895 լուսադրին 224, 225 և 226 թաւերն մէջ հրատարակուի և թարգմանութիւնը. Անդի կողմէին զայ նոր լուսաւորաթիւն կը սփռէ յօդուածակար: Աշակերտեան առջան է:

3. Հայութեան առ Անդրեասը: — 1896 թվ. էն պիտեալ ի Թէհերան առ պիտի Հրատարակութիւն՝ «Ասուն Արքական և առաջամբ շարժաթափաթիւթիւն» մանաւոր ժողովի մը խրացրած թէեաթ: Արտօնաւութիւն է Պարագան Մայոր կ. Մահմետան, և արդէն աղջին թուերթ լցո տեսած էն Քարեան. կ'ողջունենք պիտի «Ասուն», որ իցին թէ լցո տար և մնալու ճանապարհ ցոյց շատր: Հասցեան է Rédaction du Journal arménien. «Astégh-Aréyélian», à Téhéran, Perse. — Վանսա ալ պիտի է Հրատարակութիւն «Իրաւունք», Երկշարաթաթիւթիւն, որ տարի տարի յատաշ քամի մ'ամիս Հրատարակութիւն:

4. Գառառներ և մամուլը: «Արձագանդ», կը գրե. (Թ. 2. 1896). «Ուշափ հարստան է գաւառ-առկան կանոնը, որպիսի նա լի է երեսը յիշել առաջ, այսկան աւելի նա թի թաքար աչխարէ է հայ բն-թե եղոց Հասարաման թեան համար.... Առայ մեր ընթերցուների համար պահատ լաւցինելու եւ մի ըստ կարել-ոյն երկիր ամբողջացրած պատէիր տալու համար բաց ի մեր սեփական գաւառական թղթակիցներն ենք, «Արձագանդ», սոյն համարից սկսած բանում ենք (ի բանակիր) «գաւառը եւ մամուլը» բաժինը, ու ընթերցութ կարող է գտնել կովկասեան գաւառների վերաբերեալ այն բոլոր հետապրական տեղեկութիւնները, որոնք լրյու կը տեսնեն տեղասան հայ, վարդի եւ գուգա-թիթիքի բաւում, և նորհաւորութեան արժանիք է «Արձագանդ», սոյն իւր նորութեան համար, որ

կրնայ տաճկնայոց լրագրի մը օրինակ ըլլալ. քանի
որ գաւառական հետադր թարգուն դանձ է աղ-
դպյան հետայ լրացի եւ լրացի մը հմատութեաւ:
Ե. Երեւ վշասաւ և ներեւեր: «Կոստանդնովու» (Աշ-
խարհ աքանազ) անուամբ Անդրեյեն, գաղլերեն
եւ գերմաներեն լրջուա սկսու. հանդէս մը հրու-
տարախուի գրական, գրադիտուկան, գաղլարական
եւ լուսա. տիրողուն. Այս այսօն իի կարտակ թէ
կակասի թշնական Ընկերութիւնը դիմաւորու-
թիւն ունի երեք լրեւու. առուսերեն, հյուսիւն եւ
գաղցերեն, ժողովրդական- թշնական առողջապահ-
չական թշներ մը հրատարակել: Այս օդակար
ձեռնորդութեան հայերէն մասին համար (ըստ
Արքադ. թ. 3, 1896) ընթրութեան Ա. Քարա-
ման է Ա. Պ. Խորենի թշնականեւութեան:

պայտական վիճակնեմ է եւ ոսկար յօյսնի մեզ, ողուցանել, զգանազան արուեստից եւ գլուխառաւա-
յանութեան աղջիքն եւ արդբ հաշուատվու-
թեամբ քարերաք գործութեանց ուստաց կա-
ռաւալըրութեանց յօյսու կովկասու բարյայտնե-
լիմական արժողութիւն հայրական հոգաւատու-
թեան մեծ թագաւորի մերլոյ : Խօս՝ «Արագաւանքի»,
Տ եւ Թթւերուն մշ մանրամասն տնիկաւթիւն
ու այս յօյտածադիրն անդառներկ ուստահայ-
տադրյուն բավանցաւութեան վրայ : «Կիթերու-
հետաքըրական ցանկին վրայ կը յաւելու Պր-
Եղիքսանոր Երիշեաց » Ալդակս ահա կովկասու,
Հրատարակաւածաւամայն 2 տարի : Ալաջնիւ տարին
աշտանութաց թիւն Էր 133, երկուոր տարին
192: Այս երկու տարուայ մեծ կովկասու, աշ-
խատակցողներն էին 6 Վարդապետ, 9 Քահա-
պայք եւ Սարք. 6 Առաջնորդ, 7 աշխերոս Ներս,
Գողոցիք, 4 աշոյք. Լազար. Ճեմարանի. 1 զինու-
առական պաշտօնեայ, 6 քաղաքանարան պաշտօնեայ,
8 թժիկ, 3 քաղաքացիք : — Գումար 45 ան-
ձինք: Ինքէ երկու տարուա շշնչն կրցաւ այս-
պէս աշխատակիցներ ժողովւ լրացնիւ շարքը,
ինչ պատր ըլլար ասոն թիւի է թիւ 50 տարի ա-
պէտ պատրաննեկ առասհայ լրացիք:

7. Ա-լիսառ հայ լուրեամբեալ 50մետր յա-
քելէ ան ամեն - "սոր-Դարը" (թիւ 9, 10) լըսպիրն
ալ Հ յօթան հրամաքեակց. բայց իր համա-
ստքադիմ սկզբանիմ է Սահմակ Մեռուա-
կըրկորը՝ Դուռտէնէրքը՝ տապագութեան Հասքից,
անէ վերջանիւնն է — — "սոր-Դարին յօթաւածին
մըրընն դիրը՝ Խօսելու առարկային նկատմամբ
մըրընն ընդունեան...".

8. Գառատախան բօներ : «Ամբեւելքան մասուցը իր նոր շըմանին մէջ աղ կը շարօնակէ խաչ . Ք. Տէր Ապրդունան, ստորագրութեամբ բռեարք քաղաքացիորքը : Խայց մեր նախարդ (տ. Հանքես, Փետր.) 1896) թունին մէջ ըստա քննադատախան ափարիերն իր ուղղութիւն կը գտնենք — վասթարացում մէ : Այս թուին մէջ կը կրնակի բառերը բայց իր դու բառաբեր եւ մախ ուղղութութեամբ՝ Նախարդ թուերն մէջ (Եջ 764 «Ար. Սամ.»), իր «անապացուց բառ», յատաշ բերուած «չէկ», բառը . նոր թուին մէջ նոյն նշանակութեամբ յատաշ կը բերուած իր գարելաք «անապացուց բառ», բայց պահ անգամ անապացուց կը դրէ «նոկ», թիֆի «անապացուց բառ», միափել, Եջ 764. իսկ նոր թուին մէջ կը 32) թուրիին «անափացուց բառ» «թիֆի», պատկանի, «նուկի» «ճեղցոյ բառ», Եջ 28. բանապահէ, անտառախ մէջ կը բռնամք, բռեարք կանաչութեամբ իմէք խաչակ, չուրք իմիթի շատ օգտակար է : Իսկ նախարդ թուերն մէջ Նիկ «քեցցոց բառ», Եջ 733. յատաշ է Կունչի (Արտօնանձեանց) կամ անունը :

9. Ա. Վահանյան՝ Միքուսերեան Մշտական իշխան (Մարտ. Դեկտ. 1895.) Ա. Արամանական Տրփ-
ղսիս ամսագրին մէջ՝ “Յուրելեանի առթիքի մա-
րդաբան և պատրիարքի թիւն կա այս Աթեննական Միք-
ուսերեաց վկայ. Գերանին էւն առարկա է կ’ որ
առարկա է կ’ Աթեննան 1887ին, կը պատշ իւր ծա-

եթէ ոչ գերմանական, բայ կորի հայացած։ Այս զուտ քամովնդրութիւն — Haarspaltereи է։ Հ. Հանդէս ամօքից յ, “առաջնորդի թերթի էլլու, էջ 1654, եւ առաջին էջ 1655” ոչ միայն առաջնորդ թերթը չէ, ու ի իր տեղը ունի հայ պարբերական մամուլի մէջ, թերթը մեծ տեղ է տալիս հայկական հիմ գովականաթեան եւ ձեռագործութիւնների առաջնորդութիւններին (թիւ և պայ) ... որոնց դիմացուն նիւթիր հայկական առաջնորդութիւնների (պայ) են... նորու մէջ են նաև հայկական մի քանի գաղթավայրերի առաջնորդութիւնների (լու), եւ ոյդ ամենի շնորհիւ Հանդէս Ամօքից յ, ոյդ ճիշդի համար ներկայացնալու և անհրաժեշտ թերթ բոլոր նոց համար, որոնց հետեւած են հայկական առաջնորդութիւններից։ Հոս ոք. Արախանեաց իր “Փիլիսոփայութեամբ” (Մարտին բառ է, էջ 1656) ինկան է դիմութիւն մատեւ։ Կամ հայկական առաջնորդութիւնների առաջնորդ է, եւ կամ “Հանդէս ամօքից յ, առաջնորդի թերթ է։ Առաջ կ'ունէ “Եթէ լուէիր, Փիլիսոփայ, իր մայրիք, ու

Ե. էջ 1658 “Այստեղուած (իւր յօբելեանով) իւր կողմէ աւելէր հայութեած ընդհանրութիւնը, ո պռած մէջ աշխանեացաւ գ. ժբանաւորը Պր. Աստանանեածն էն Տաշուած գ. քրիզին տուած մէկ զեղչուցիկ դասը Պր. Աստանանեածնին կան ու ուրիշ եղջեռաւադուներ ույն “տենգենցով” դրուած յօն դուածն մէջ, որ քիչ մը “Երիցեանց” կը հոսի:

10. “Լուսայ, ու գրակա Հանդեմ, Գիշէ Ա.. Արք. Գիշէ Ք. Ազգական նոր Հանդեմունք մը Երկրապատճեն երև Երկասիրութեանու ու Թարգմանութեանց շղթան: “Լուսայ Հանդէսը պիտի հրատարկուի տարին Երկու անդամ” (Յանձնարկին և Ծովլիսին): Առաջին գիրքն ունի չորս մաս, ու Գիշէ-դրայվան (belles-lettres), վկանուուր, եւ այլն աւելի Թարգմանածոյ. բ. Մատունախասուան, որուն մէջ տառալին տեղոց կը գտան Ա. Խաչատրյանի քննադատութիւնը “Գարաբահեանի քննական Հայոց Պատմութեան” (տ. Թիւ 11 թիւ լըրեալ): Պ. Պատմուան, որոնց նիւթեն է պլառաւոց գրագիտուա (զ. օր. Շ. Փիփիս, Նաղարեանի) ըստն մը նամակիներ. բ. Ալյեւալյալ:

Նթէ համեմատներ՝ “Աւմայն” արգելու դպրութիւնը սանեցող ռաւսահայ հանդէսներու (կամ աւելի 4—5 կիսամյա պարբերագիրներու) հետ, անընթաց քայլաթեան մեջ ախյացածնի մէկ պապացութը չէ տար այս առաջնին դիրքը: “Մուրզ” Գրագու և Պատմական Հանդէսն “Արագոն” Հորիզոնն, եւն, նոյն շղթանին մէջ կը դառնան: Բայց յուսանք թէ Արժ. Գիւռ գէնչ: Ազդենեանց յանդրդ գորեարով կը ջանանքն դիրք մէ գրաւել հայ պարբերական մասն: Ընդ որ կը պապանքն իրեւ, անքի որ ծանօթ է ի իրեւ, հայ պատմանքն մեծ համապատճեն ունեցող: Հանդէս չէ որ կը պակսի մեր զրականաթեան մէջ, այլ հանդէտուն թէ երեսեր որ պարբերագիրներ: Ինթէ “Աւմայն” նորիք իր ցուժը դրոք որ. միայն եւ միայն դաւասական ինհան: Ենթա, յօթ. Ճ. Փթիք), անհամար առաջն աւելի մեծ Կը մայս հայ զրահանաթեան մասուցած լումայն:

11. Գործութեան քննական գործութեան եւ Այժմ. Հետեւ բրդեան մեջ՝ Սառարարութիւն բարութեան, հայ զարաւրութեան մեջ գերա պարագաներ կան, թէ դիտաթեան «գագաթը եւ եղան են», ուսուի եւ «ուրիշ բան չի մար իրեց»; բայց կանց առանաւ՝ գագրել եւ կամ գար իշխաւու, եւ թէ այսինքն իսրայէլ համար «հինգեր են իրեց պատահեանք» գաբանիներն եւն են, որի ալ պէտք չանձնին: Բայց «Դաղակապաց» պարզ հարցում մը կ'ընէ թէ «ինչ բանի գագաթը եղան են», անցուած երես-իսպան էլլուստրուսուն ըստ քանի որ այնչափ թանաք ու թուղթ սպասելուն ետք ալ հայ պատահութեան ցնութեան եւ ոչ համար կ'ըստր լուծուած մէկնասած եւ սուսաւուած են, թուղթ թէ Տայբէն լեզուն . . . «ինքնահաւանաներու համար դիտութիւն չկայ, կ'ըստ Grimm, եւ իրաւում: Հացի Կարպատական մք կրցաւ ժամանակակից արցիւր-ներէն օպատեւով «ոննէն պատմութիւն», մը հրատարակիւ, զոր չէր քած ցար շատ մը «գագաթներու վրայ և լուսն». եւ ասկայն թէ որդաքափ տկաց սուսաւուածուն հենման վրայ բարձրացած է այս «ընճականին» շնէրը, «Աւելի, հանդիին առաջին հատորին մէջ շատ գեղինկուի կ'ապացուածն Ա. Խաչատրութեան» Ստրառութիւն համարարանին լիցուագիտութեան աշակերտը: Զախմախում է Գարագայշենին համանական լիցուագիտութեան մէջ՝ «հնդարաւութիւնները», (ըստ Պորֆ. Մատի): Եւ Մ. Գրագուաշենան է որ նորուածն ժամանակներու մեջ հեղինակութիւն կու ուսուի իր լիցուագիտութեան, զանի որ «փարավ կը վկայէ թէ շարուց առած է Հենրիետիկէիչներէն բառապանէն», որ բառ Գրագայշենի բառապանէն՝ «այս սուսաւուանական բառապանէն» ետ չեմար . . . քան զգործն հանգուցեալ հայ լիցուագիտիւն Հ. Աերովիւ Տէրմիչնեն, ծանօթ՝ Հնդեւրուպական մայր լիցուանամբ, Աւելիյ թուղ մը գարագայշեան էք: «Հնդկան անօրեայիւ», 1896 Յանաւորի թուղն մէջ «Արքի Լեզուագիտութիւնն յօրուածն հեղինակն մէկ փարբէ ծանօթութիւնն էջ 2. «Այսուացուն (ինցուացուն հարգան մէջ) դիտանամ շահշատակիցիք է Արքունապատրութիւններուն, ըստ ու իւ բառու անօրեայիւ»: Այս գարագայշեան էք:

Պր. Ա. Խոշանարքան առելի յառաջ կ'երթաց եւ կ'ստուգանէ Հայութապարհ էնթամանի գ'լուքը։
«Ո՞ գ'լուք, որու մէջ միայն շարապար ծաղզաւած է առաջարարանութիւն եւ խօսյաւակիւած ամբողջ լեզուապնդնաթիւնը» (տ. «Ղամայ», էջ 272) եւ՝
գ'լուքալ չէ 304 «...գիտական այս միաբարդ-
ձևական սփռութ երեսավիթ նկատմանը միայն միայն ական այս է, որ նորապարի հայութա-

Ներ կամ մըջոց չանիմի կամ բնաւ չեն կորդար մեր
հասպէտու ։ Սառու գաբանական բնաւ արանիներն ։ . . .
որդոյն ցածր լուսաւորութ աշխարհի ասաւեն և այս ուժու-
թ պէտք է լուսնին ։ (Ք աստործած ենք այս ասաւը ըստ
խորին համազարմաբ)։ Եսոց իմէ գուցինել մեր խարս-
տք իստութիւնը լուսաւածութեան մէջն Ա-
րայիշեալ ։ Հասանկար առաջնորդութեանն առաջին
պատը տեսնունց քիքամատար լուրջ համարուած
դորոյ քը մէջ մի գուցէ այսպիսի ուրիշ գարնի-
ներն այ տեսնունց ։ . . .

12. Հայ երեւելինք զարուսած. (^{Արձա}
գանդ թ. 2, 1896) Պետարքարքէն հետապքի մի
կը ճանաչանք՝ թէ կրտութեան պայմանաբառնին
խորհրդաց անդամ՝ քատանի խորհրդական կը կա-
րպակ այ ճգնաժամ պատուած է Մայիսիկ Ազգուի Շը-
շըունչանով. Նոյնպէս ակտուանկան՝ քաղաքի խոր-
հրդական Յաշաննէս Ավազգափի ընդունած է
“բարեկան գաղտնի խորհրդականի սահմաննը”:
Ասեանի Պորֆիռոս Պր. Անդրեաս Արծրունի ըն-
տրուած է Կայսեր մայիսի փետրավան մուտք և մաս-
քառական բանահանութիւն անդամ՝” (Մշակ թիւ 2, 1896):

13. Հայելը. զ-ում-ի-ն ողբերք-ի ս սիրէ-ի
“Մշակ. (Թիր. 2, 3, 4, 1896) Ավելի շամարա-
սնի պրիվատ-գօշեն (առանձնահան ուղարկաց) և
Ա. Գրէնի որ երկու տարի յառաջ Տիգրան Հայոց
պատմութեան երջ դարս մասին քանի մը դառա-
խութիւններ կարդաց, Կովկասի և Հայոց պատ-
մութեան մասին շարք մը հետազոտթիւններուն
թարգմանութիւնը կը հրատապէէ! “Իսու գիտ-
նական այդ ուսումնասրանթիւնը թեէն, ի ըստ
Մշակ. գոյցէ առանձին նորութիւն մը չի պարա-
նակեր, բայց ամփոփ գաղափարը մը կա այս Հայոց
պատմութեան, աշխարհագրութեան եւ ազգա-
քորովեան մասն էալ Հայերն լցուին Ծննդերապա-
հան նկարագրին ընդունելով՝ հանգերը՝ “սուր-
տարրի մը խօսեք եւս խառնարդը կը գ-անէ գիտ-
նականներ եւ — սուրուննեան տարրը կը հետեւ-
ցինք: Որպէս հոգու իւնանին որ կարդարած է հին-
չոյ համարեալ հիւստասան քոթթիւնները, կը
համարի թէ յանիհան Ծոյները շատ կարդարա-
կան փախառութիւններ ըստ են Հայոցն, եւ իրը
օրինակ կը թրէէ “արքանուայ, եւ “ամբանենն ըս-
տերը. կազմական լուսադոյն է այս բառեն իր բա-
րակընը. սակայն լուսադոյն է այս բառեն իր բա-
րակընը ըստով՝ համարիլ՝ քան թէ այսպիսի
ծանր հետապութիւններ հանել ասոնցնել. քանի
թէ “արքանուայ (թը յն՝ ձիշաշաւ՝ մըշխուուօք), հայ-
երէ՝ “արքայ, բառակ առանձնաւ չը եւ իւ կիրարա-
ւուալ իսկ՝ “սիրէն շատ նորացին կամաւութիւններ
ունի համեմատութեամբ նոյն ժամանակներու, եւ
յն. Դորոշն ու տեղ պարագան ձարսական նման-
նութիւնն ունին եւ ոչ աւելի ինչ. Յէ թաւին մեջ
կը պատմէ Հայերն զորութեանթիւնը, դ-շութելցէն
ունոնց Պարիստուանի ու Խուսաստունի մասսացած
ծառայութիւնները: Հէ թիւը նուիրաւած է Հայ-
քահանաւութեամբ. բայց մասը շոնդ այս հե-
տաքրցրածութիւնն ու ոչութիւնն այս իսկ առաջ-
նար հայ ընթերցող գո՞յն ըլլալ. Հեղինակն ա-
մնեւին նոր քինագառասթեան արդեանց մա-

զինելով՝ “Եցյ աւստմական մը՝ Արաթմանքեղոս գրեց. Կուկ, Հայոց քրիստոնէաթին քրնաւելու պատմամթիւնուն, իսկ Պատմատոփ համար Կուկ. “Արածից (այդինքն զնոպիլան ապանձաւորց է) հետեւուութեամբ երեւան եկան եւ ողբային պատմանգիրներ, որոնցից մի ոնկ եպիփակոս (?) Փառատոս ու քառի իր (?) թժմանակի Համար. Ճ. . . . ի պատմա-թիւնը վերին աստիճանին ինքնանին եւ զրադաշտ էր կերպով . . . , եւայս: “Սահայոն այդ տերությ դրականութիւնը դրվաւ էր կամ օստր լեզուով համա-անհամար հայերէն (??) առաւերով: Ներկայի հետեւած է ազգային պատմացը խօսքեած. բայց այդ հաստատուած է որ այս բարը մատե-նագրութիւններն հայերէն գրերու գիւտէն վերջ եղան են: “Միայն բանաստեղծական աստիճագործութիւններն մշշ չայերեն, իրենք գործնական եւ պազարին (”) արք, անդուրին չեն իւնենաւու: Պատմապատմազական եր եւ ոչ՝ պազարիւնա-թիւն: Բայց աւելի զարմանակ է: “Ավելացած հրատարակութիւն է “բազմակազմ, որ շատ քի- րանին էտ և մասն Ռօնու des deux Mondes եւ որիշ՝ արտասահմանեան հրատարակութիւններից: “Բազմավիզոց, . . . : Ը, յ քանի մը անհզու-թիւններ եւսք կը խօսի հեղինակն արդի գրակա-նութեան վրայ բաւարար յաջան կերպություն եւ կը անելու: “Ներկայ անհարակից հետո է տեսնել, որ մենք գործ անենք մի կուլուսարկան եւ կենսանակ ազդի հետո: Միւս անձան մնէն կ ուստամահեինք հայերն արդէն արի կողմէց, ոյն է առաջ եւ թիւքըց Հ. . . ի աշխարհադրտեան, հայկա-կան ազգայնական բնաւորութեան, բարեր, սպո-րութիւնների, դողովդական գիւղարանութեան եւ քրախանութեան, կամ այսու սատդ համա- գրավիական մեսսակետից, շարունակ համամակ ամուսնություն իրանց գարուու թշնամիք քիւրերի հետո, Ընորհակարսթեամբ հաները կը պատասնէց այս երկրորդ յօրուածիք, որ առաջնէն շատ աւելի հետաքրքրությունը ըլլու կը խոստանայ, և ձառնուի Հ. Ենթանք որ ինքարական քրատեղան ամիւն նըս-տած: Այս դրույթը ընդհանուր եւ խամաճ աղեղ- կամ թիւններ չդրաւին, ոյլ միշտ ուստամահե- նիւններ, ամեն գործիքնեւ եւ հրատարակութիւններ էրաքակ եւ աշքը առաջնություն: Անսարակայս “Աշկանի Օքր, թարամանին Ա. կը համի երկրորդ մաս այ ծանուցանել մզից:

14. Աղուտոց եւ բարօպիլց նպառութեաւ կ. Պոլսաց Ասպագիններուն մէջ կը հարցանք թէ ի՞ստ եւ ան-էլուամ անապագելց օգնելու համար Վալմարդ Համարդի նախագահութեամբ ընկերութիւնն աղածնաւծ է: — Աշխարհին չըսր կողմէ նոյն նպաստական համականութիւններ բացւած են: Երկու տարի յասաշ երկրաշրջէն վաստականներ ի նպաստ գրեթէ 9,000,000 գահէկան համականակաւծ էր: Ճիշտ ի Պարսի, կ Վենետիկ, Լուսան, Կանչիրէ եւ ի Կ. Պոին կը շարունակուի նոյն մարդաբարձրական զորութեամբէւնք: Խիւ-Եղոյք Յաւնական 23ին, 1896, առ. Ա. գրառած նախակէ մը ի իմանական թէ Եմիրիին ժողովուրդն ալ անմայ չուղբե այս աղջատականներ մարդաբարձրութեան մէջ: Քրոյն հրագու եւ ընկերութիւնն

Өнөөнүүр 225-күн дөмөнүүдөш өнүү үзүүлгүүрдүү үйлчилгээ
дэд үзүүлсүүдийн 66 18,002 үзүүрт 46 үзүүн (заруул
18,002 үзүүрт), үүк Christian Herald թөгрөгийн
жинтэд анхын үзүүлсүүн 6 21,580 үз. 65 үзүүн (заруул
105,068 үзүүнүүк, 98 үзүүн) - ирээдүйг үзүүлж үзүүл-
сүүдийн 10,500 үз. Үзүүлж, 1000 үзүүнүү, 1000 үз-
үүлсэн эхийнүү, 1000 үзүүлсүүжийг, 1000 үзүүлсүүрүүг,
1000 үзүүлсүүж, 500 үзүүлсүүнүү, 500 үзүүлсүүжийг
500 үзүүлсүүж, 500 үзүүлсүүжийг: "үзүүнүүк" үзүүл-
сүүжийг, үзүүлсүүрүү үзүүнүү, үзүүлсүүжийг 500 үзүүлсүүк (2440 үзүүнүүк);¹⁵
Фебраль 19-н, Үзүүлж үзүүнүү, 85км Bartons,
Бартонийн Үзүүлсүүжийг үзүүлж үзүүлсүүрүү
Үзүүнүү 95-хүчиндүүгүүнүү, Үзүүн үзүүлсүүжийг 21/2 үзүүлсүү
үзүүнүүк үзүүлсүүрүү Үзүүнүү Форд Үзүүж үзүүлсүүрүү;
15. Үзүүн үзүү үзүүлсүүрүү: "Үзүүн Үзүүлж үзүүлсүүрүү
дэд үзүүлсүү Үзүүлсүүн (10/22 Өнөөнүүр) дэд үзүүлсүү
Үзүүлсүүн 6. Үзүүлсүүн үзүүлсүүрүү үзүүнүү үзүүлсүү
Үзүүлсүүнүүд 6:

16. Պրֆ. Ա. Աբրամյանի ԱՄերիկա՝ “Մշտիկ”, (թիւ 8), Orinoco նախագ գրասեռ թղթամացութեան մը Հանանակի թէ նոյն թէ երթիքին հրապարակիչը Պ. Անդրեաս Ալորունի Ասմինիքի բաղադրուեամբ զարժարանի հանցարանու թէան ու թղթաբառութիւն առաջարկութէ հետաքանչ բնիքի գրամաներութիւնուն մէջ, ինքինի գրամաներութիւնուն մէջ յանձնաբարձրութիւնն ընդունելով՝ բայտի մը ամուսնան համար հարաւայի Ամերիկա ազգեւորած է: Իրեն արուած յանձնաբարձրութէան պատճեն է Հետաքանել բրիտանական Գորիխանյի մէջ զանազան ուկիչնակերպ, զորոք պիտի շահագործեան նոյն դրամատիկէերն, ինչեւ Պր. Ալորուն գեղեցիկ նպաստութիւն:

17. 10,000 ըլ. ։ ուոչ իւ: “Արևագանգիդի” (թիւ 9) մէջ կարգագր. Յանուար 23ին մասնացու ի թիֆլիք գէներալ-լուցու պրոյէ Ցիկին պատճեն եւ եւանձնեամբ, 80ամայց հասակին մէջ: Այս հեռաւոր եւ մերձաւոր ազգականներու թղթամացաբերէն զարդ Ներսանեամ հոգեւոր պարոցին պատճեն 10,000 րու. (իբր 27,000 ֆրանկ), պատճենից պահ ոգ գումարին առկինիք գործածուեք որպէս առաջարկութէան:

18. Թառեր ու չըստրունիւն։ Խուս մարդոց
Աջ քանի մը ճայներ յարձակում է Ընեն վացի եւ
խանապան։ Հայ ազգութեանց վրայ ։ Մեր արեւ-
տեան ընթերցուց կը ներկայացնենք ։ Արձա-
գանգդի ։ (Քթա 8, 9) զատապահաներին պյու հե-
տեւեա սոսասօն, կէտեսնա ու էմ:

1. "ወደት ንግድ ደንብ መስቀል አዥናንዳ ቤትቁዎው ክሮ
አጠቃላይነቱን፣ ውጤት መሰራት ቤትቁዎው ክሮ
የሚከተሉት፣ "ወደት የሚመለከት የጊዜና የክር
ማቅረብ መወገኖች ክፍያዎች ክሮ የሚከተሉት
በፊርማ መስቀል ነው እና የሚከተሉት የሚከተሉት
በፊርማ መስቀል ነው እና የሚከተሉት የሚከተሉት

2. "Հայոց բարոյ յաջողութիւնները եւ հայ իմաստագիտականներու յախուռթիւնները, ի ըստ նայի ուսուցիչի յօդամասպահիքը, անկէ յարաջ կու առան, որ ամբողջ Կովկասին փարզութիւնը Հայեց եւ եւ աելզարիներու ձեռքն եւ եւ ոչ բաւակարու, որունք Հայութի իր թէ պատճեն կիրարու կը հայա- են. ո բայց իրը պատճառական թևուաշնչանիւնիք իսկ դաստիարակ կը պատճեն կամ ամառանդու թէ 647 ուսուցա- ցը ցացընէ: "Վրաստանդու թէ 647 ուսուցա-

շաց համեմատութեամբ՝ հայոց թիւն է 12, սրբնե
հազիր 1,85%/₀:

Յ. թէ Հայերն իրենց անցեալը . . . իր ներ-
կայ արժեշտութեան կ'ազգեն: Այս "անտառամ" զբար-
տութեան, վրայ չենք հերարիր:

4. Նահանգաման դատական նախագ. եւ
օգն. վարչութեան մէջ, կը ու Արձագանգ, կը
համեմատիր Հայերը՝ 8, 63%/₀ պարհիք 139 Ռուս.
իսկ Հայ 12, 13 աշացեալ "անշշաք պաշտաններու
մէջ համեմատութիւն է 25%/₀, պարիքն 119 ս.
եւ 30 Հայ: Հայուսորար գատարանական եւ գա-
տական հրամարկութեանց մէջ համեմատութիւնն
է 24, 70%/₀ (346 ս. եւ 89 Հայ.) Միայն պատ
"պրֆեսոնին", փաստաբանական գործառնութեան
տապարէզն վրայ: Առ կայ ազատ մըում, առ յա-
ջողութիւնն ձեռք կը բերուի դատութեամբ ու
տաղանով, եւ ոչ պարտելիքինով (հայտառութեամբ), Հայերը նշանաւոր տակս կը կազմեն, որ
կ'երեւայ հետեւեալ թուերեն:

Տիզիս նահանգի երգուեալ փաստ.	42 տրմէ 19 Հայ
" երգ. ֆ. օգնակ.	17 " 8 *
Բարուս. ն. երգ. ֆ. օգն.	17 " 5 "
" ն. երգ. ֆ. օգն.	3 " 1 "
" ն. մասնաւոր հարմոն.	14 " 5 "
Գանձակ նահ. երգ. փաստ.	3 " 1 "
" " օգն.	2 " 0 "
" " մաս. հաւատ.	11 " 6 "
Երեւան երգ. փաստ.	7 " 6 "
" " մաս. հաւատ.	1 իսկ 4 "
" " մաս. հաւատ.	1 " 6 "
Գութ. նահ. երգ. փաստ.	18 տրմէ 1 "
" " օգն.	7 " 0 "
" " մաս. հաւատ.	19 " 0 "
Գումար 162 սր. 62 Հայ	

պարհիք 38,27%/₀.

19. Կ-ունքի նոր-հաստութ հայ-ընթեց-դրան
ու շնորհուց՝ Պր. Կենցան հետեւեալ կը հա-
զարէ մղիք: "Կահէրէի պանդուխու հայ երաս-
տարքութիւնն հինգ տարիէի մէկ իւ լայն մնիք-
շուռան մ'ունենալ, եւ այս դատական կազմուած
ընկերութեան մը ձեռք բռնժնեգիններ կը հաւա-
քէր: Արդ այս գումարը՝ 250 Ծեփսական ոսկուց
շափ բարձրացաւ, եւ քաղաքին ամէնքն յարդէ
փողոցներէն փրկ վրայ՝ հաստատեցաւ ընթեր-
ցաւունն եւ լայ կահասորեալ զօսարան:

Թէ պէտք նշեցրածն ու զօսարանի իրամէ
զտ պէտք էին բայս, ասկէս ու այժմ եղածն
եղած է, եւ Հարկ է միայն որ յաջողութեամբ պատ-
կուի քործունեայ անդամոց ձեռնարկն եւ յաշա-
սուարաց պատկանելի մնայ միշտ ու հաստատուն:

Ընթերցան-զօսարանի բացուած եղած
Յունաք ամսոյ 7, 19ին, եւ գումար ատենական
բացման ճաւար խօսելով՝ Տնօրին կը յայս-
նէր յանաւանք գործադիր փորձով երկու մատ-
ուց, կը գովէր անոնց փոյթեանքն գործառնու-
թիւնը եւ հրաբու կը կարու հաստարակութեան
որ միտ իրենց նուրբասութեան առարկոյ ընեն
այս հաստատութիւնը: Գաղղիքէն եւ քանի

մը հայերէն ճառերէն ետքը կը փակուէր այս գե-
ղեցիկ հսկուէրը: Vival, floreat, crescat!

20. Սներողոյ երէշու ու բարձր-բարձր նորէն-
նորէն եւ երիանեն զր. Լեռն գերգեան կը
ինդու որ ճանացաններ, թէ ինքը Մասսակորի
և Պատու. Ա. ներօսի Հայոց Հայրապետի գործը
աշխարհաբար կը թարգմանէ:

ԺԱՂԱՔԱԾՈՅ

ՔԱՂԱՔԱԾՈՅ ԾԵՍՈՒԹԵՎԻ ԲԽ

Ալեքսան, 22. Փետրուար 1896:

Բուլգարիա: Ամսոյս ամէնէն նշա-
նաւոր դէպրն՝ որ գրաւած է համերէն աշ-
խարի մուտքութիւնն, Բալկանեան թե-
րակղզին է: Փերդինանդ իշխանը մանչ-
ցուցաւա թերպինի համաժողովյն ստորա-
գրու տէրութիւններէն. հաւանութիւնը
տուսուներէն վերջինն եղաւ — Անդրիա: Անդ
Ուուսիսիա զօրացաւնոյն թերակղզույն
վրայ: Փերդինանդ Կոռուրգեան իշխանը
զո՞նց իւր որդին եւ իւր ամուսինը, բայց
թէ հասաւ իւրնպատակին, այս ապազափ
ինդիր է: Ակներեն է թէ Ուուսիսի զո՞նէ
լրազրաց հոսքիննայելով, ուզեց այս զո՞ն
իշխանէն. բայց ծանր պայման մըն էր եւ
կը յուսաւ ատով ներացրնել իրեն անհա-
մուն իշխան մը Բուլգարական սահման-
ներն եւ սակայն ամէն ակնկալութեան
հակառակ իւր զան ամրացընել Կարծեց
Փերդինանդ զո՞ն տալով իւր որդույն հա-
ւատոք: Բայց պիտի կարենայ իւր ընտա-
նեկան երջանկութիւնն ալ ամրացընել,
այս շատ տարակուսական է, որովհետեւ
Պարմայի իշխանն շատ դիւրաւ չի ծախիր
իւր կրօնական համդում տարակուսա-
կան զահի մը հաստատուելուն ի փոխա-
րին: Եւ զնական է, ոչ թէ Ուուսիսի տէրու-
թիւնն այլ ինքնին Փերդինանդ իշխանը
ծագում տուա ընտանեկան երջանկու-
թեան հախուտիր պատճաններուն: Իրը
բաղադրագէտ ամէն մարդ նախատես էր
թէ թագածառանզին նկատմամբ կրօնա-
կան ինչնիր պիտի յարուցանէր Սկուպշ-
ինան. իսկ եթէ նոյն ինչն իշխանն ալ նա-
խատես էր, ինչն ամուսնութեան դաշնա-
ղութեան մէջ ստորագրեց այս երկու բա-
ներն թէ՝ "որդիիր կաթողիկեայ կը մնան:,"